



## ԱՍՍԱԳԻՐ

ԳՐԱԿԱՆ. — ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ. — ՊԱՏՄԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

1843-1898 ՀԱՅՈՒ ԽԶ ՄԱՐՏ

## ԳՐԱԴԱՏԱԿԱՆ

բառերը: Այսու լրացած կ'ըլլայ հայերէն ստուգաբանական բառարան մը՝ որ տիպար է բանագիրական ճշգութեան և լեզուաբանական ուղղութեան. ուրիշներու կողմէ առաջարկեալ ստուգաբանութիւնները դատուած են հոն ուղիղ զատաստանաւ. որովհետեւ հեղինակին ջանացած է աւելի ճշմարիտ համամատութիւններ տալու, աւելի՝ քան թէ ուրիշ նոր համեմատութիւններ: Բոլորովին զգալի է թէ զիտունն երկար տարիներու ուսումնամիրութեամբ նիւթին ալր զառնալի վերջ միայն՝ առանց աճապարանաց զրած և ամենակատարեալ ճշգութեամբ տպագրել տուած է սոյն երկը, որ իր նախորդներուն պատմական արմէք մը միայն կը թողու և կը զառնայ հիմն նորագոյն աշխատաւթեանց:

Ասորերէնէ և յօւնարէնէ փոխառութիւններն՝ արդինց են կրօնական ազգեցութեան,

Հ. Հէրշշման. — Armenianische Grammatik. — Հայոր Ա. Հայկական առողջապահութիւն. — Մասն Բ. Աստրական և յունական փոխառեալ բառեր և թիկի բառեր հիմն հայերէնի մէջ. — Լայպցիգ. 1897.

Փ րջին առաջին մասը՝ ուր պը. Հիւշշման՝ կ'ուսումնագիրէր իրանեան փոխառութիւնները, արգէն ազգարարուած էր այս տեղ (Revue Critique, 1 յունիս 9 6), այս երկորդ մասը կը պարունակէ ասորական և յօւնական փոխառութիւններն ու հնգերուպական

և իրենց ձեռով իսկ կը մատնեն՝ թէ զրբերէ քաղաքաւծ են. նոցա մեծ մասը մացած է միայն և միայն զրբերու մէջ՝ աւելի կամ նուազ զործածական. փորբիկ մաս մը լոկ մտած է զործածութեան մէջ: Պր. Հ. ջանացած է ոսյն բարից հնագոյն զործածութեան թուականը տալ. անօգուս է տակ՝ թէ ոսյն թուականը սրբազութեան ենթակայ են, և թերեւ մեծկակ փոփոխութիւններ պիտի կրեն, եթէ կարելի ըլլայ հայ մատենազրական պատմութեան ուղղի ժամանակաբրութիւն մը շնչել. Գրբին այս մասը ցննադատիկ իր նիթ նիթ ունի. Էջ 290, ակներեւ չէ թէ Անեկիան բացառաբար ասորի բառի մը յունացեալ ձեւն ըլլայ և ոչ յօյն բառի մը ասորական ձեւն. վերջատառ սի՞ն բացակայութիւնն հաւանական չէ. հմմտ. Երեւես: — Էջ 309. Վրաց. հուրիս բառին մէջ ու ի մալլ (հմմտ. հայ. հրեայ) կը յիշեցընէ Վրաց. մոշակի, փոխառեալ հայ. \*մոշակ բառէն, որմէ մշակ՝ զործաւոր: Վրաց. դվինո բառին դվ-ը չէ միթէ հայ գինի բառին դին հնագոյն ձեւն՝ որ կը ծագի ա-ին: — Էջ 327, թիւ 2, պր. Հ. կը խօսի և ող զրերու ինզրին վրայ. կասկածելի չէ թէ ո ըլլայ կոկորդական լ, ուրեմն դվ-ն ներկայացնել շամփերեալ լող սրանչելի է, իսկ և պահուած է յաստեղ տպազրական զժուարութեանց համար. բայց գժուար պիտի ըլլայ համաձայնել պր. Հիւշմանի թէ հնագոյն ձեռազրաց մէջ յաման զործածուած այդ զրութիւնը՝ իրական չէ, և թէ պէտք է կարգալ միշտ այլ: Արզարեւ հակառակ աւանդութեան՝ և ող ըիշ կը տարբերէն իրարմէ. Հայերէնն ունէր երկու շ, մին զէպի առաջ, միւսը զէպի ետեւ. հետեւարար և ոչ մին կը համապատասխանէր ուղղի յօնարին լ-ի և երկուցն ալ կը զործածուէին լ-ը տառապարձներու համար. մի և նոյն ժամանակ՝ կը թուի թէ դ-ը բառավերջի լին ձեւն էր. ուստի են՝ այդ, գայդ, բոյդ, և այն, զքութիւնը ի հնագոյն ձեռազրու. յաճախ լ-ը նախապատի համարուցաւ ազգեցութեամբ պիտի ձեւերու՝ ուր ը-ը վերջատառ չէր. ուստի են՝ այդ, գայդ, և այն. միւս կողմէ՝ որովհետեւ շ և հ հետզետէ հետապականն իրաւուց բառերը. Անյր չէ այնչափ մերձ հնագերուպականնի՛ որչափ ֆր. ուրեւ, և ոչ հինգ՝ որչափ ֆր. ընող. Հայերէնը չունի նաեւ գաւառաբարբառներ՝ ինչպէս կեղտականն ու լիթաւ-ալաւականն, ու

զաղրեցաւ լ լինելէ, այլ և այն, և այն, և եւրուն մէջ եղած հնագոյն շփոթութիւնն ալ զաղրեցաւ. սակայն այն լ-երը որ ժամանակաւ դի կը համապատասխանէին՝ ձեռազրաց մէջ սակայ ունին մասնաւոր նշան, դի ամբողջ այս ինդիրը պէտք ունի մանրամասն ուսումնասիրութեան. մասնաւորապէս հետաբրբերական զէպց մ'է մի և ի-իշտ զըռութեանց շփոթութիւնը՝ որ ծշիւ կը յայսնէ դի կոկորդական հնչուուր. մինչեւ իսկ կայ գաւառական եղ՝ իշտ ձեւին զէմ արդէն իսկ ծն դարուն, և այս ձեւը արծանի կը յիշատակութեան յէջ 394: — Էջ 329, նշանակուած նմանաձեւութիւնը (assimilation) հաստատուն օրէնքի մը համեմատ են զրբէ. յերկայանկս առաջին վանկը կ'ազդէ երկրորդին վրայ (դալաբր — dolabra-էն), իսկ ի բազմավանի՝ երկրորդն առաջնոյն (մերենայ-մբշշառի-էն). այս բանը թանկարգին հետք մըն է առաջին վանկին վրայ զտնուած երկրորդական շշշտիւ: — Էջ 389 և ի յաջրզն. այստեղ նշանակուած ֆրանսէրէնէ փոխառութիւնը օգտակար են ֆրանսական ճայնարանութեան պատմութեան համար, և կը հաստատեն մի բանի ինսրուց մասին ստացուած արզիւնըը: Հետաբրբէր է յիշել թէ պարուն (baron) բառը ցայսօր “Monsieur”, նշանակութեամբ մնացած է:

Գրբին կարեւորազրոյն մասը հինդերորդն է. այն է Բնին հայ բառեր: Յայսնի է արգէն թէ պր. Հիւրէզ. և որ 1875ին ապացուցուց թէ հայերէնի հնագերուպական տարրը երկուշատ տարրեր մասերէ կը բազկանայ՝ իրանեան փոխառութիւն և բնիւ տարր մը, և թէ հայերէնը իրանեան կամ հնդիկ-արիական լիզու մը չէ բնաւ, այլ կը կազմէ առանձին խումբ մը հնգերուպական լիզուաց մէջ: Ապացոյցն վերջնական էր. ալյոր ոչ որ կը հակառակի այսմ: Բայց այս բնիկ տարրը որոշել բաւական զժուար է: Հայ բառերն հնդերուպականէն աւելի հեռու են քան նորալատին լիզուաց բառերը. Անյր չէ այնչափ մերձ հնագերուպականնի՛ որչափ ֆր. ուրեւ, և ոչ հինգ՝ որչափ ֆր. ընող. Հայերէնը չունի նաեւ գաւառաբարբառներ՝ ինչպէս կեղտականն ու լիթաւ-ալաւականն,

բննցմաղ կարելի ըլլայ ճայնաբանական մանրամասնութիւններն որոշել. Հայ արզի բարբառոց ոչինչ կամ գոնէ ապահով ոչինչ կը սորդիցնեն մեզ, որ կարելի ըլլայ յաելու յայն՝ գոր գրաբարի ուսումն կը մատակարարէ. Վերջապէս՝ կարելի չէ որոշել փոքր Ասիսյ անծանօթ լեզուներէն փոխառել տարրին կարեւորութիւնը՝ որ կրնայ շատ մեծ ըլլալ. այս պատճառու և ծագումն անյայստ բառ մը բնականորէն հնդեւոպական չէ. Այս պայմաններու մէջ զարմանալիք չէ որ ձայնաբանական ամէն կարեւոր կէտերու վրայ վերջնական որոշում գոյացած չէ. զօր. պր. Հիւրշ. վերջին եզրակացութեան մը չէ յանգած թէ ե և կ ի՞նչ ձեւ կ'առանեն բառին սկիզբը. կարելի է ըսել թէ այս սկեպտիկումինը թէ մը չափազանց է, և հաւատալ թէ կան բաւական թուով լաւ օրինակներ՝ որ կը հաստատեն թէ ե և կ կ'ըլլան թ և ք՝ բառին թէ՛ սկիզբը և թէ մէջը. (ակնբարին կը կասկածական է. որովհետեւ 1°. կը գանոսի Յ զրի ցով, և ն-ի ցով բաղնոս (occensus) գրերու մանաւոր փոփոխութիւն մը՝ ինչպէս գերմանականին մէջ՝ կարելի է ընդունիլ. 2°. այս կ կրնայ ծաղիկ նմանութեամբ ուրիշ բառերու, որոնց մէջ կ արմատական չէ և ծագումն անյայստ. մանաւորապէս ունինց՝ ականջ). բայց միշտ կը մնայ այն թէ պր. Հիւրշմանի պէս զիտուն մը համոզուած չէ: Ըստ այսօն գուռաք է վերջնականապէս որոշել բազմաթիւ ստուգաբանութիւններ. Պր. Հիւրշման նպատակ չէ ունեցած առաջարկուած ստուգաբանութեանց ամբողջական ցուցակը տալ, այլ միշտ իրեն ապահով կամ գոնէ հաւանական երեցածները նշանակել. հետեւապէս՝ նիւթիւն բնական հետեւանը ստուգուած է շատ կամայական ընտրութիւն մը ընել. Զօր. պարտաւոր զգացած է պր. Բուզգի առաջարկած ձայնական օրինաց մեծ մասն և ասոնց վրայ հիմուած ստուգաբանութիւնները մէկդի թողով. ասոնց մէջ իսկատ շատ բան չէ ապացուած և անշոշտ ապացուացանելի եւս չէ, բայց նոցա սիալ լինեն եւս ապացուացնել միշտ կարելի չէ, կուսակցական ոգուով կը մերմէ այն ստուգաբանութիւնները՝ որ հե-

ռացած իմաստ մը կ'ենթաղրեն. սակայն կարելի չէ ըսել՝ թէ բառի մը նշանակութիւնը չի կրնար ձեւին չափ փոխուած ըլլալ հայերէնի մէջ. արդարեւ համեմատութիւն մը որ ձայնական և միանգամայն նշանակութեան մեծ այլայլութիւն մը կ'ենթաղրէ, կը գաղրի ակներեւ լինելէ. բայց բնաւ անկարելի չէ, և պր. Հիւրշ. Մերեւս այս մասին ցիշ մը խօսու է Անոնք որ կը փափաքին հայ ստուգաբանութիւններ հիմնապէս ուսումնատիրել, պիտի ստիպուին զիմել յէլ ժէ յիշուած մասնաւոր ստումնասիրութեանց. անդ պիտի գտնին ստուգաբանութիւններ՝ որոնք թերեւս պր. Հիւրշմանի բասմին չափ սիալ չեն, և որոնց կարելի կամ մինչեւ իսկ հաւանական են. ըսել չեմ ուզեր՝ թէ պր. Հիւրշ. ակներեւ ստուգաբանութիւնները մերժած է, այլ յընդհանուրն՝ կարելի չէ ընդունել իր գատաստանը. գովելի է մասնաւորապէս անոր համար՝ որ յաճախի հարցական նշաններ զրած է, և յիշեցուցած այսու՝ թէ հայկական ստուգաբանութիւնը անորոշութիւնն իսկ է:

Այս ոգուլ՝ և այս օգտակարութեամբ՝ պիրը մը անկերջ վիճաբանութիւններ կրնայ յարոցանել. բաւական է յիշել մի բանի մանրամասնութիւններ՝ — իջ 427, պր. Հ. զարմանալիք կը գանէ որ բամ, բաս, բայ՝ որ կը գործածուին մէկուն խօսրը յայտնելու համար, «ըսել» բային ձեւերն ըլլան. այս գործածութեան հետ կարելի է համեմատել զաւ յ՝ ձի՛ ձի՛, զա՞ւ ձի՛, և այն, ժողովրդական սասութիւնն. հմտ. նաեւ լիբուաներէն ծնկ. — իջ 428, բառձ, ինչպէս նաեւ արդ՝ յարգեմ բառին մէջ անշոշած փոխառութիւն են. թէ ոչ միւս լեզուաց լին դէմ՝ ո պիտի ունենային, և ոչ թէ բ. բառձ փոխառութիւն է այնպիսի բարբեր մը՝ որ տարբեր է այսօրուան պարսկերէնի ծնունդ տուող բարբառն. նոյն զիտուութիւնը կը պատշաճ վասն բառին, զոր դժուար է չհամարել փոխառեալ՝ ոչ միայն ա-ի և գ-ի, այլ մանաւանդ նաեւ նշանակութեան պատճառաւ. նոյնը կարելի է ըսել սպաս բառին համար: Ցասի-ի ա-ին մեկնութիւնը՝ իրեւ վերածեալ ձայնաւոր, բաւական գոհացուցիչ է: — իջ 433, ընդունելի չէ թէ գեղջք

բարին գը հնդկերոպական ցի-էն լինի, ու րովհիստեւ այս պարագային՝ բմականի պիտի վերածուեր. եթէ բառն հնդկերոպական է, գը ա միան կրնայ ներկայացնել: Եւ արդարեւ գեղջ փափաք կը թուի լատ. սուօ և յն. բնակուա և բնակուա բառերու արմատակից. ընդարձակումը միայն կը տարբերի, հայն ունենալով ցի, մինչ յոյնն ունի ու եծ: — Էջ 454, բամի ան կը համապատասխանէ Մսո. չոլուա ի ին. կա մասնիկը նախնական չէ, ուստի Մսո. և պէտք է համեմատել նախնական ընդարձակման մը հետ. ընդհակառակը լիթ. ելասառ ունի և ընդարձակումը. հմմ. հայ. լուայ: — Էջ 471, մազի զորդ չունի ծովք բառին հետ՝ որուա հետ համեմատելի է եղանգն (Grammont, *Dissimilation Cons.* էջ 71): — Էջ 473, իբրև օրինակ *dw-է* ծագած հայ. կ-ի կարելի է զնել նաև մեզի, \* *meldwi*, ինչպէս լատ. *mollis*\* *moldivis*-էն. հմմ. ինչ որ կ'ըսէ Հիւրչ. յէջ 445 երկու բառին լուայ: — Էջ 478, Մսոն. անա բոնը զոր Հիւրչ. կը յշէլ հայ. նին և լիթ. անսին հետ՝ բոլորովին տարբեր իմասա ունի. ա բունին զործիականին համար միայն կը զործածուի, և անշուշտ կը ծագի պարզապէս նախին անա զործիականին: Նոյն էջ՝ կը թուի թէ նիստ բառին մէջ պահուած նի մասնիկը ուրիշ բառերու մէջ եւս կը զոնուի. հմմ. նայիլ և հայիլ, յենուզ և նեցուչ: — Էջ 484, ուր \*ուպոսն-էն (աղաւաղութիւն \*ուկոսն-ի) կանոնաւոր է. բուն չկրնար զալ ոչ \*աւեպն, ոչ ալ \* սուպն ձեւէ, այլ միայն \*սուպն-էն և կը ներկայացնէ նոյն փոփոխութիւնը. ուրեմն պ զարձած է ոչ՝ հնդկեր. օս-ի հայ. ոյ-ի վերածուելէն ետք միայն: — Էջ 497 Մսո. դրապասա ի (կաթիլ) դն հին դի չէ. հմմ. *Wackernagel. Alt-ind. Gramm.* II. 242:

Բաւական երկար ցաւցակ մը կը պարունակէ, սրբազրութիւններ և յաւելուածներ զրբին Ա. մասին վրայ՝ որ անցեալ տարի հրատարակուեցաւ. կայ նաև կատարեալ ցանկ մը հայ և ուրիշ հնդկերոպական լեզուաց համեմատեալ բառերուն. պր. Հիւրչ. իրանեան, ասորական և յոյն փոխառութիւն-

ներուն ցանկը չէ զրած՝ զրբին ծաւալը չընդ-արձակելու համար. սակայն ցաւալի է այս՝ զոնէ իրանեան փոխառութիւններուն համար, որոնք շատ անզամ հնագոյն ձեւը կը ցուցնեն:

Բոլոր բնիթերցողը պիտի փափաքին որ պր. Հիւրչման երկար չսպասեցնէ այսքան անհրաժեշտ զրբի մը շարունակութիւնն:

A. MEILLET

## ԿԵՆԴԱՆԱԿՐԱՆ

ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱՑ Կ. ՊՈԼՍԵՑԻ

(շար. և վերջ, տես յէջ 66)

**D** ՌՉՆՈՑ բաժինը փակէ Աբրահամ անապասպելեալ հակայ համավ մի, որ կոչուի թուրքարէն « Սիմուրք. ամեն թունցոցն մեծ է և անագին կու լինի. և ասեն, թէ որպէս ճայելին զմուկն՝ ի շանէ ի բարձանցն և առնու, այնպէս « Սիմուրքն զիփն՝ ի բարձանց իջանէ և առ. « նու (): Այնմ ժամանակին (Ե՞րբ) շէն և « մարգարակ տեղիկն կու բնակէր, ասեն, « Ադամայ և որդոցն շատ զին հասաց. որ և մի հարս մի առնէնին բարձեալ սայլիւ. և « Սիմուրէն ի վերաւա իշեալ՝ սայլիւ վեւ և բացուց հարսն, և տարեալ հեռաւոր լեւ և բանց վերայ եղեր և Այնմ ժամանակին « նահապեացն Աստուաց ինսպրեցին աղօթիւք, « թէ, Տէր Աստուած, քայլն հրամանաւու և երթայ Սիմուրքն ի Օման կղզին, և այլ և շերեւի (ի) բնականութիւն մեր. և Աս « տաւուց հրամանաւու այնպէս եղեւ: Եւ կայ « ի կղզին այն մեծամեծ փեղը և միեղջիւրըն « և անագինաւուիլ զամէցքն, և այլ այնպիս « մի պատառողք զարանց և թոշունը շատ և կու լինին. ապա Սիմուրք Էնսունցէն չի « վախենար և զին չի աներ. զիսէ որ ա-